

Հասոած էր Տփինաէն հեռակալու ժամի: Ժամ
2 մի թողի պանդոկէ, եւ 21/2 մի կառքը զիս բերաւ
երկաթուղու կոյսարան:

Ըստէկառըր ժամի 3 մի հանապարհ էլու
Տփինաէն, արդոց գլխեր ճանապարհորդէն վրբու
երկրորդ օրն առաւուան, ժամը 10 մի, դադար
առնիք Բաթումի կոյսարան:

Աւշտուութիւնա վերջացած էր:
Բաթուու:

Կ. ԹԻՒՐԵԱՆ



ՍՅԻՄԱՐՔԱԳՐԱԿԱՆ

ՅԱՐԻԽՈՅ, ԽԻԶՈՅ և ՏՈՇՈՒԿ ԴԱՅԵՐՈՆԵՐԸ

(ՀԵՐԱԿՈՆՆԵՐԻ և ԱՐԵՎ)

Երկայն ժամանակ Սլերդ մասցած միջոցին
քանիք քանիք անգամ յիշեցի իմ մեջարեալ
ունախորդու զէկմունք ֆոն Մողմէք մարա-
ժախու, թո 1838 Ետնիսի սկիզբները գործու-
առի Քրդաց գէմ արշաւած ժամանակ Սլերդ
գեղեցիկ լըռնաքաղաքը շեղեցա, որ վերջին պա-
տերազմն ի վեր գեն մասամբ իւրի աւերակ էր:
Մողմէքի լըռնաքաղաքին բրորովին չեմ հա-
ւանիր, բայց այս տարբերաթիւնը դիւրա կը
մեխուի: Մողմէք իւր արշաւածաց ժամանակ
հարաւէն տափաստան եկաւ, իրեն համար
բարձրագիր Սլերդ լըռնաքաղաք էր. ես՝ որ
բրդատանիք բարձրաբեններէն էի իշած, Սլերդ
դի շըշակայըը միայն բրդատաւառ կնայի նկա-
տել: — Մողմէք իւր պարզ ու պանչելին նա-
մախերուն՝ մէջ շատ գեղեցիկ կը նկարագրէ
իրաց վիճակը, որ Փոքր-Ասիս մէջ այս օրու այ-
մասամբ նցն է. այնպէս որ նկարագրուածներն
անկարելի է լաւագցն ստորագրել: Ռւստի սոյն
նամակներն իրենց յարցն ու արդէքը նշյան տե-
ղեր լիվն կը ցացցնեն: Այս գլուխ բազմա-
թիւ օրինակները կը գտնուին Փոքր-Ասիս մէջ,
Եւրոպացին կը կարդայ սորվելու եւ զուարձա-
նալու համար, միւշցեն Տաճիկը հետաքրքրու-
թեամի կը հացցնէ: թէ պայ հցակաց մարդուն
իւր վրայ ի՞նչ կը գուէ: Ամբողջ ճանապարհոր-
դութեան ժամանակ օրինակս հետո էր առած,
որ իիսոս աշխատութեանց գառն օրերուն մէջ
զիս կը միսիթարէր ու կը քաջալէրէր Ռւստի
երախատագիտութեան պարտքս կատարած Կը-

լամ եթէ հոս բայրապատիւ. հեղինակն շնոր-
հակալիքս յայտնեմ:

Ուշրդ՝ զոր Տաճիկները Սլերդ, իսկ Քըր-
դերը սովորաբար Սլերդ կ'անուանեն, Տփինաէն
հրախակողմն է եւ անկէ կէ ժամ հեռու, ժով-
էն 1090 մեդր բարձր՝ կրային գարատափի մը
վրայ, որուն վերին խաւերը դիւրափուր են,
իսկ խորագուները՝ որ Տփինաէն մորցն ժայռա-
ծերպերուն մէջ յերեւան կ'եւլին, կարծրագյն
են եւ բազմաթիւ խոռոշութ ունին, որով մէջ
կամիշի կամիշի հոսու շուրը կը ժողովի: Այն-
պէս կ'երեւայ թէ Աղջրդի շըշակապը տափա-
տակաւ անբեր երկիր (Karstland) կը գտնայ,
Տեղացի կիրն ոչ միայն լաւ տառած է, այլ միան-
գամայն լաւ շաղասի: Սլերդի մէջ ամէն տեղ
գաւիճները փոքր հնոցիներու մէջ կիր կ'այրեն,
ամորով քաղաքը կրագործասան մը կը նամանի:
Այսաւ կիրը գետոի վրայ կը տառածեն եւ կը
մաներն այս գործը կը բարձրան կամերդիկ (օրը՝ 6—10 սուուով) ստուարածայր թակերով,
կամ ձի մը փայտեայ ծանր գանոնի մը միւրելով:

Շատ շէնքէր կը շնունին ի Մերդ: Գոր-
ծաւորք գործելու ժամանակ միշտ կ'երգ են: Սլերդ
դի ամենահստատ շէնքէրը կոփածյ քարէ են.
ասոնց գլխաւոր յատկութիւնն է սրականար եւ
գմիքթաւոր ըլլալ: Հու առաջ կամարի բան
չըլլալ: տաց միւրի կամարներուն մեծութիւնն
ու հատակութիւնը մարգուն կարծի կու տան
թէ մէրմէկ բերդի գոները ըլլան: Նշյանին կամա-
րակաց եւ նեղ պատուհաններն եւ անցերը
շատ հաստատունն են: Կոյն իսկ արտանոցներն
ու այծերու քորդերը կոփածյ քարէրէ շնուռած
կամարներ ունին: Հէլլունի զիւլուն որուն մէջն
մէկ անցամք, նեղ փողցներն իսկ մասամբ կա-
մարակաց էն:

Միւրդի աները աշտարակաձեւ են: Կար-
ծեն թէ ամէն մէկը յիշեան բերդ մէջն է: Գաւ-
իթները փոքր կ'ըլլան եւ բազմանիշն: ասոց
յառաջնորդման պատերը նորշ նորշ են: Մէն
մի խոց իւր առանձինն ցան մուտքն ունի: Քառ-
անկիւն խցերու անկիւնները պատով մը կը
հիւսեն եւ ասով իցերը կը ձեւ մը կ'առնուն.
այս անկիւններուն վայցն կէն կոր կամարա-
յարկը կը բարձրանայ: Պատերուն եւ յարկին
վրայ քանի մը ծափիր (միջւեւ 2 մի երբեմ
աւելի) կը թողուն, որոնցի սովորաբար գոյն-
գոյն ասպակներէ լցուն ներս կը թափանցէ:
Ամէն կողմէ անկիւն, նորշ մէծ ու փոքր ցած ու
բարձր աստիճաններով սանդուղչը ուսնդուղչներ

* Briefe über Zustände und Begebenheiten in der
Türkei aus den Jahren 1833—1839, von Helmuth von
Moltke, Hauptmann im Generalstabe. 8. Auflage. Berlin,
1877.

կան. ամբողջն անմանն անկիւնյին շնուռթիւն մընէ է, բայց շատ բանսատեղական: — չարթ տանիւց վրայ շատ անգամ թփիր կը տնիւն, որով ասոնք փոքր պատէշներ կը դառնան: Հռու մաքոր ոգ կը ծծնէն, հոս կը դործն ցորեկը, եւ հոս կը ննջեն գիշերը:

Խնապէն ննի լսին՝ Խլերդ այժմ 15.000 բնակիչ ունի, որոնց 1500էն աւելի հայ եւ 500 ուրիշ քրիստոնեացք են, ինչպէս Քաղ-դեացի եւ Յակովիս: Բնակչաց մեծամասութիւն արաբացի է, տեղըց վեցուն արաբերէն է: Միայն պատմնեամբ տաճէն են: Ես գաղղիացի քարոզիներէն է. Անդիկը Տքրան եւ Հ. Կնարին կարման Դոմինիկին կրօնադրաց հիւրակը տունն իջայ. որ ամբողջ հոս մացած ժամանակն հետո սրտագին վարուեցան: Սանցմէ զար՝ քաղաքին մեջ մի միան եւրոպացին ետալացի մըն էր, որ իր Հարկահանութեան վերատեսուչ երբեմն երբեմն հոս կը բնակի: Արաբաց առ Եւրոպացին մշամասութիւնն հոս ալ մուսք դասած է, որոնց վրայ մեծարեալ դոմինիկին Հարբ շատ խօսելու բան ունէին:

Քարեաբանաբար առ Եւրոպա տուուած այս թրհանձնաբար տաճութենէն ես բան մը չկրեցի, թէ եւս եւ. թէ քաղաքը եւ թէ շրջակացըը շատ անգամ պարտեցայ: Ասոր պատճառը հետեւեալ էր. Ճու Գի-Խուսութիւն Ապահն Փաշապի, խնապէն նաեւ ամբողջ կառավարութեան վրայ դժգոհութիւն ունէին. — թէ յայսմ իրաւունք ունէին թէ չունէին, բնականաբար ես ամենեւին չեմ դիմեր, — ուստի տրառուջ տրտոնիշ վրայ կոստանդնուպոլիս կ'երթաք: Երկան ժամանակ պատասխան ընդուռած չէին, ահա վերջապէս ես պատկանալիք նոգով. Նո Միջարդ հասայ: Զիս Ք. Դրան գաղտնին մէկ պատգամաւորը կը Համարէին, որ վէճին առարկան ճշիւ քննելու եւ արդար որոշում մընելու եկած ըլլայ. եւ այս պատճառաւ ալ ոչ մէկ եւ ոչ միւս կողմնակցութեան տունն իջած ըլլամ, այլ Դոմինիկինց քով՝ որոք այս կողմնակցութեանց մէջ ամենեւին մաս չունէին, եւ ապահովութեամբ կը հարծէին թէ ինս անկողմնակալութեամբ պիտի որոշեմ: Այս զօսցը կը պարզէր ժողովրդեան մէջ Յայտնի է թէ ես պյաղնի իրաց միջամունք ըլլալէ բոլորին հեռու էր, որոնցիւ ալ բան չէի հասակնար:

Միր-ալայ Մէհմէտ Պէջ՝ որ նյոյն իսկ կոստանդնուպոլիս մեծապէն պատճեալ վերին պաշտօնակալ մըն է, եկաս զիս եւ մեծարց ասպին շահաններս մօտ ատեններ կատարելի զնուորա-

կան համբիսի մը հրաւիրեց: « Անացիք. Համեցէք. ինչո՞ւ այսպէս շուտով մեղմէ հեռանալ կ'ու զես: Մեր զօթը Քյուն դոյցուն կը տօնէ. մատցիր եւ մեր հանդիսին մամակցէն: Անկարեցէ էր այս հրաւիրը՝ որ թէ քաղաքավայրական էր, եւ թէ սրամաց, մերտել՝ առանց սաստիչ վլրաւուրելու զի հրաւիրողն սիրացօֆարութիւնը: Աւատի մինչեւ Քյուն դոյցուն տօնին որը մացի ի Նղերդ. Ցնը Յանին 22ին տօնուեցաւ:

Ժամը 4ին մօտ հրաւիրուեցանք, եւ քաղաքին առջևը բարձրաւանդակի մը վրայ կանգնուած գեղեցկազորդ վրան մ'առաջնորդուեցամք: Արդէն պատուաւոր անձնուք բարձած էին, բուք, նուիչ եւ այլք սպիտակ մեծ փաթթուցներով: Մերդի Գ-Խուսութիւնն քով տեղ մը ցուցացաւ եւ մասուցուեցաւ վերջին, խաչուէ եւ գանինի: Այս միջջուն ջոկատի մը չորս վաշտերը միշտ աւելի մեծ զօրաբաժններ կազմելով յիւրան սորուան այլեւայլ կրթութիւններ կ'ընէին: Եւելոյ զօրաց մերձենալով՝ մանուշակագոյն դրօշվի մը քանի մ'անգամ ջոկատը մեր առջեւէն անցրենեւ առուինք: Համակրելի միջեւալյ Պէլը տաճիկի թարգմանի մը ձեռքով ամէն բան մեզ մէկնել կու տար: Ժամն մօտ մեր սիրայիր բարեկամներէն բաժնուեցանք եւ տուն գացնէք: Հանգէւուր՝ որ շքեղ հրախաղով մը լմցաւ, ժամը 10 անցած աւարտած չէր:

Ապուլիչետա՝ (ըստ Ռիդդէրի) Սղերդի այդիները, թզենիներն ու նաները շատ կը գովէ: Կ'երեւայ թէ նյոյն ժամանակէ ի վեր ինչ բան կերպարանափոխ է եղած: Այսօրուան օրս քաղաքին շշակացին ըստ բաւականի մերկ են եւ ծառակը շնն ամիշի: Քաղաքը հիմայ բազմաթիւ աշբեկներ ունի Սղերդի օդը տաք, խօսաւ եւ խղուուկ եկաս ննիք:

Հանդիսաթիւններէ վերցէ ալ հիրամեծար Սղերդէն մէկնելու ժամանակին եկած էր: Նախկին ուղեկիցներս Սղերդ համելուու երկրորդ օրն արձակած էր: — 3 լունինից եւ 4 լունինի համակրելի Սղեկտա Աղային առաջնորդութեան աակ, — որոնք վանէն մինչեւ հոս ապահովութեան հոդ էին տարած: Ճամփան շարունակելու համար տեղուց շաղնիկներէն չորս հոգի առաջ, որոնք մնիք մինչեւ ի բաղչէ պիտի ուղեկիցներ բաց շաղուց սղզակի այն ճամբան բառ զէս երթալ, որով եւրոպացի ուղեւորներ (Էնտուրժ, Քինսէր, Շիլ) շատ անգամ ցացած են. այլ նաև արեւելք շեղեցայ, որպէս զի Շիրաւան, Դիզան եւ Ցատիկ լընագաւառները կորելով անցնիմ, որոնց ցայժմ այցելուած չէ:

Այսպէս կ'երեւայ թէ Տիրավան-քեցիկի
ձորը հանքաբանական մեծ նշանակութիւն ու-
նենայ: Կատինը կարծիք, բիորդանան հերձա-
քար եւ երագիշ տեղիք երեւան ելույ շա-
տակառին՝ կրաքար է, որ շատ աղքա- ի ի ծծէ
լրափառերու մէջ շատ անքամ որձաքարի եւ
պորփիրի երանին մասն կը լլան, ամբողջ մո-
խագոյն՝ ծծմբաքարի փոքրի միկրոշերեւ բաշ-
կացեալ կառաջ մը ծածկուած է Տեղացոց լ-
սածին նայելով՝ հսո ոսկի կոյ եղբէ: Բաց կար-
եեմ թէ այն ամէն առասպելները ծծմբաքարէ
յառաջ եկած են: Կատային գետնի զրայ ամէն
կոյով կարճ կարճ անցքեր կան: Քանի մը բիո-
րձեւ հետօտած եւ վրայէն կան եւ անձամբ
էի մաքրաց, սակայն դժբանաքար զամանը կոր-
սուցցիք Եւրոպա այս եւ այն տեղ գացած ժա-
մանակնեւ:

զեղսի խանցանք թէ արեւածակղզման լեռը՝
որուն կողբեկն Արշ-սոսի եւ Մատին-սոսի լուրը
կը ժողովի, Ծինա-ոսու, Խօս Հիւսիսակղզման
Հակա լուրը Կիւրալի-ոսու Կ անուանուին: Շիր-
պան-քեցի հիւսիսային արեւելսան կողմն է
Լյորոն (Eiron) գիւղը եւ ամրութիւնը: Շիրվա-
նայ աղիղ ձամբան զեկ ի Բաղէշ 15 ժամ,
այս ձամբան Սարչի (Martsch, 2½ ժամ), Ա-
րակի (Aurak, 5 ժամ), Սափ (Sap, 8 ժամ),
Շերդչիմա (Scherdschima, 10 ժամ) եւ Էրեւելի (Erevel, 12 ժամ) զայէն է եղէր ի Բաղէշ
(15 ժամ):

Երկրորդ օրն՝ որչափ աւելի Մատէն-սուբի
ձորոյն մէջ խորամուխ կը բլայինք, այնչափ աւելի

բուսականութեմբ կ'առատանար, աչքի կը զար-նեխն կարճաբերձ կաղնին, մամօխն (prunus spinosa) եւ ընկուզենին: Մատէն - սուի աշուղովման եղերց վրայ են գովուած ոտու եւ փոքր ինչ ան-դիմ գուրած ոտու որոնց զարիպարերուն վրայ շետեւել տեղերու տեմնուեցան: Հետ-ի (Hemis), Կանակի (Guanet), Հորմի (Hormis) եւ Մերժ (Medre), որոնց ջրարդի գաշտերը գարա-տափի ձեռու էնի եւ ծառերով ցանկապատեաւ: Ժամը 10% նի Տերէ-ուրէն կորեցնիք անցակը, յորում Մա-ա-ի (Mawake) եւ շատ անդին Տե-ր-ի (Derawi) դիւզերն կային: Կես օրուաւ մօտ էնի-սուի քոլ էնի (Eut) (1281 մերը բարձր) դիւզը հասանք: Հոս հին եկիղեցից ըն աւերա-կաց քոլ նորդչեցանք, եւ 2/¹/₂ էս սկսաւալ մեր համբան թաւ անտառի մը մէջէն գէկի ի արեւ-ելք շարունակիցնենք: Փամը դիւզէ չըստին Ա-ի-սուի նորաձորն կիրճն հասանք: այս ձորոյն սեպ կրածայից վրայ գետնէն իր 400 մեդր բարձր նորուողի մը կար. Ճամբանին մինչւեւ ժամը 7/2 սոյն արահետին վրայէն յառաջ տարինք: Ա-րեւ-ը մարդ մաւա. եւ մենք տակաւին գեղ մը

կամ մարտասահ տեղը մը հասած չէր կամ
Յանկարծ այնպէս մընցաւ որ անկարեիթ
էր նախպիսի վրան գալաւոր ճանապարհի վայ ձիա-
վարելը լի յառաջանալու ։ Զիերէ վար իջակը, եւ
առանձիւն բրանձ՝ ճանապարհ չէր լիւ եւ ակնունդ
չգա աշակերտ լու համար ձափ ձեռորդի սեպ ժայռը
շշագիրելով կը յառաջանայիմք ։ Վերապէտէ պա-
րզանակա ոչ դիրութեամբ արահէտին մէկ
ընդարձակ տեղն հասանք, ուր սեպ կրածայ-
ռի մէկ խոռոչն 1467 մէդր բարձրութեամբ
յորդառասա արքիր մը կը բղնէր ։ Հոս գնան
առատ անցյ ջոր ունենալու, որոն ցրութեան
աստիճանն էր 80 ° ։ Տօր ճառ մը տապալ-
ցիք, պերլով կործեցիք եւ կակ վասեցիք ։
Մէր պահէտին պաշան էր տաճկակա պարա-
մատ, որով անօթութիւնն անցուցիմք ։ Զիերն
որպէս զի գիշերն անգունդ չգրարին, ծառերու
կապեցիմք ։ Կոյն գիշերը ճարակ չընէին, իրենց
անհօթութիւնն անցընելու համար ճառերու կե-
շեանքը կը կրծեիր Ասէկ վերջն իրաքանչիրը
ոք պարագայ ներածին չափ, իրեն համար լիրկ
ժայռագագանին վայ անկողին մը պատրաստեց,
Շատ առէկ մասանուն

Աշուամբէն յառաջ ելանք եւ գէպ ի հիւսիսին յառաջացանք, մինչեւ որ առուակի մը քովմէր ձիերոն ձարակատեղի դասանք: Եցանին է թէ զանայ ընի եւ Տիգրինի միջավայրը արեւելքէն արեւմուտք ձգուող ինունա աշաւեն:

շլթան այս տեղու հիւսիսէն դէպ ի հարաւ ձեղզ-քուած մ'ունի. եւ թէ այս ձեղզքուածի մէջէն Մէկէ-սո-սոն իրեն ընդարձակ ճամբար մըն է բա-ցած: Աերան արեւմուեան մասը քելամորան, կարստիք եւ քուրտ ոռու արեւելքանը գեն ոռու կը կորուին. ասոնց բարձրագիր մասունքը ձեւամբ ծածկուած էին: Կարսավլիքայի եւ Քուրտ տալիք ձեւն ամառու գետուարա կընայ հալիլ: Միքիս-սուի ճամփակողմը բարձրաց վայ քանի մը գեղեր տեսանկը, որոնցմէ միայն Հռմ-փունի (Hortmann) անունը կըցանք հարցմենով իմանալ:

ժամն 8ն անցած՝ լիռնէ բղուղ եւ արեւ-մուտքէ արեւելք Միքիս-սու գահավիժող եւ կարսավլիքան Քի-որ ոռուի անջատող Ձեկիչ-սո-սոն անուանեալ առուակին անցամք: Ասկէ հիւսիսային ալղութեամբ՝ անտառապնդ բարձրութիւնը մը վայելն ինիպանու հարթ պտղաբեր ձօրն ե-կամք: Այս տեղն կը կազմն կորուանեալ բրդու մը աւերակները եւ դաշտաց, թթենեաց եւ ընկուցնեաց մէջ ցրուեալ քանի մը հիւղեր: Տեղ-ւոյս ծովու երեսն բարձրութիւնը 1352 մէդր էր: Երեւ ժամ հեռու դէպ ի արեւելք Քուրտ դիւղը կայ՝ որ երկամի հանք ունի:

կէս օրէն սկսեալ՝ մեր ճամբարն հիւսիս-արեւմուեան ուղղութեամբ շարուանակեցնիք. Հիւսիս-սու-արեւելքէ հասող Միքիս-սուէն միշտ աւելի հիւսանալվ՝ ինիպանու ջրոյն աջակողման եղբաց վրայի Զիւրէիքի եւ Մելքոնի՝ ուր ուր մը հանդիւն անցնեալ եւ անկ այն տեղն ուր ինիպանու ջրուր սեպ կրածայուէ մ'իրը 1861 մէդր բարձրէն կը բլին: Այս տեղն ջոյս մօն՝ խոր ժայռածորք մը նյոնպէս արեւմուտքէ արեւ-ելք¹: Միքիս-սու թափուող գործ-սո-սոն գետակը կը բլին, որ հիւսիսէն դու-լի-դու սահմանը մը գետէ եւ Փանու-ու-ու մը բանի:

Ժայռերու խորուերով լի ջրաբաժ լիննէն — 2052 մէդր — ալշիք արաշենի մը վայշն Տաթիկ-սուի գեղազալար ձորն իջանք, որ իր ջուրը քարդ-տաթի ճնանաթար ջաշատերէն եւ համարական նոր եւ բաս-ատելքն կը ժո-զալիք կառնու: Ամէն կորդ խիթուշելով Տաթիկ-սու թափուող առուներ, ճարակաշան արտա-տեղներ, լաւ մշակեալ եւ լաւ ոռոգեալ ջաշ-տեր (դիր բարձրութեան պատճառու՝ անկոց աճումը հոս երեւելի բան մը չէ), ամէն կորդ մայոր ոչխարներու: Մեպ ժայռերու զիման զար-մանալի բռասականութեամբ գիւղեր կան, գուլ-

¹ Ինարքին մէջ արեւելքէ արեւմուտք է, որց ապարական սառած կ'երեւոյ, վասն զի գարս-սու պա-ուղղութեամբ մասն իրաս Միքիս-սու թափուլ: Դ. թ.

նոտ, գիւղու, կերէ եւ կորունիք ձախակողմը, Հոռոսու, թաս, Մահմէնի եւ Հիւլու աջակողմը: Բնակիչնք հայ եւ տամարէն են: Չօրդու երկայնութիւնն երկու ժամ է, լայնութիւնը մէկ ժամ: Տատիկի Հոյնու կամ կիւղեւ-ուրէ (գեղեցիկ ձոր) ալ կ'անուա-նուի եւ միջն բարձրութիւնը 1700 մէդր հա-մարելի է:

Երկու ժամ վերըց լիրան ստորոտներն եր-կու կողմանէ գետին կը մերձնան, որ հոս կըր-ճամանան ծերպի մը մըջն դէպ ի արեւմուտք ի-րեն ճամբար մըն է բացած. ասկայն ձորը գար-ձեալ ըստ բաւականի կ'ընդարձակի, եւ գետն հիւսիսէն եւ հարաւէն նոր գետակներ կ'ընդունի իւր մէջ: Հոս են Վանի (Հայաբնակ) եւ Վերէն (Քրտանակ) գիւղերը. իսկ հիւսիսակողմը լի-րան վրայ Սորվան (Sorwan) եւ Վաստին (Wastin):

Քրտանակ Վերգանի — 1633 մէջը — դաշտերէն միջն վայ գիւղեցինք: Եւ Ցոնին 26ին Գլիմշ-լայի արեւելքան առուակներուն աղբերակաց կողմէրէն մէր ճամբարն հիւսիսային արեւմուեան ուղղութեամբ, յառաջ տարինք: Ժամը նու անցած հայաբնակ մէծ թիւնէ (Timek) գիւղն եւ շըլակայիցը մըջն անցամք: Տատիկ-սու հոս իւր արեւմուեան ընթացքն հարաւ-արեւմուեան կը փոխէ եւ կրի, կարմագոյն մար-մորի եւ բրդիկի վրայէն խոր ծերսեալ ժայ-ուակիմը մը կը հոսէ: մնօի ըսի՞ թէ երկու ե-զերաց վրայ հետեւեալ գիւղերը կան. Մեհմա-դու, Հալու, Սասսոն (Sassuna), Գամ, Աւլին (Selkan) եւ Ակէն (Simek):

Ժամն 7 անցած կրտիկ (Erois) առջեւէն անցնելով՝ ուրիշ երկու առուներու ակունքն ե-կանք, — երկուքն մէջ ասիասատան մը կայ, 1867 մէդր, — որոնք փոքր ինչ յետոց կը մի-անան եւ հարաւ-արեւմուեան ուղղութեամբ ոիթից-չայ կը դահավիճին: Այս երկորունը մէջ-տեղն է հայկառակ Կոփի (Kopik) մէծ աւանը:

Ասկէ կասանք ոիթից-չայէն զմէք ան-ջատող կրալեռն ելլել, եւ այս լիրան տափա-ստանին վրայ խանարանի (օրաթէ) ձեռով իս-րածոր մը գտանք, որուն արամագիծը գործէ 2 քիլոմէր եր եւ բերանը հիւսիս-արեւելք: Տա-փաստանին արեւմուեան եղերը գալով՝ ոիթ-ից-չայի վերին կողման բազմութիւն պատճ-առածք ունեցող ծորը մէր ոսից առկը տեսանք: այս ծորոյն մէջ եւ ասոր զարիթափներուն վրայ էին բառէկ տները:

Շուտով ժայռուս սեպ արածետէն վար իշ-նելով՝ ժամը 10 անցած Փաշային ապարակը մտանք:

Տ. Բ.	Զննութեան անդամ	Ժամանակ		Ալիք	Առաջակա ծ սահման		Ժերմանակ	Դաշտարարակ		Տեղայի ծովա կրեսէն բարձրու- թիւնը
		ՕՐ	Ժ-ԱՄ		0- 1/4- 3/4-	1/4- 2/4- 3/4-		Կորպ. Ծով. Ըստ 1.2.3.4.	Ալիքա- մէջ	
1	Կազմ Տիգրիսի	15	3½ ժ. մ.	0	արեւ. 1	287	27·2	742·6	637·4	1536·5 ժ.
2	Խամարդ սարք ²	15	4½ ժ. մ.	0	արեւ. 1	291	726·8	631·2	1768·5 ժ.	
3	Խամարդ գիւղ Հայկ է.	15	6½ ժ. մ.	0	արեւ. 1	224	729·6	626	1674·1 ³ 1667·2 ժ.	
4	Եղին անդ	16	5 ½ ժ. մ.	0	0	16	728·7	625·9	(1600·4) 1875·2 ժ.	
5	Տէկիասէն կամարքը	16	8½ ժ. մ.	0	0	302	765·3	649·2	— 3	
	Տիգրիս թիւն Տիգ.									1572 Տիգրիս 1896·5 ժ.
6	Խաշութի կամարքը	16	11½ ժ. մ.	0	0	32	761·6	634·6	— 7	
	Բարձրութիւն Տիգ.									1289 Տիգրիս 1396·5 ժ.
7	Հաշութի գիւղ Դիկի	16	8½ ժ. մ.	0	0	279	762·5	648·7	—	
8	Տիգրիս մօն Պա-	16	6½ ժ. մ.	0	արեւ. 1	184	670·7	570·9	2464·5 ժ.	
	Պատի մը									9
9	Դիւլ Վայսառան	16	9½ ժ. մ.	0	0	105	674·9	575·8	2358·5 ⁴	2307·6 ժ.
	Բնելէք կոյսանէն									10
10	Եղին անդ	17	5 ½ ժ. մ.	0	0	13·6	675	575·4	2376·8	—
11	Խաս-չէ Հրատան	17	4 ½ ժ. մ.	0	արեւ. 1	291	741	635·7	1544 ժ.	
12	Քըրա գիւղ	17	7½ ժ. մ.	0	արեւ. 1	255	758	632·2	(1812·1) 1304·6 ժ.	
13	Եղին անդ	18	4½ ժ. մ.	0	Հարաւ. 1	221	758·1	632·6	(1297·2)	
	Միկ-Եւստաք-Ք-Քէս.									821·5 ժ.
14	Բարձրութիւն Տիգ.	18	10 ½ ժ. մ.	0	0	46	32·5	707·7	689·2	813 Տիգրիս
	Գիւղ գիւղ									15
15	Սիմսէկ գիւղ	18	2½ ժ. մ.	0	0	322	798	689·5	(804·6 ժ.)	
16	Սիմսէկ գիւղ	19	5 ½ ժ. մ.	0	արեւ. 1	209	771	664·5	1143·7 ժ.	
17	Տէրիսի գիւղ Կապէ-	19	2½ ժ. մ.	0	0	279	747·5	641·6	1461·5 ժ.	
18	Տիգրիսի բաղ Կապէ-	19	4½ ժ. մ.	0	արեւ. 1	279	738·6	633·5	1577·7 ժ.	
19	Գէրգո գայական	20	5 ½ ժ. մ.	0	արեւ. 1	209	752	646·9	1405·9 ժ.	
20	Սղորդ Հարց Դամինի- հանց բանապան	20	2 ½ ժ. մ.	0	արեւ. 1	41	81·4	778·5	670·8	1089·3
	Սղորդ Հարց Դամինի- հանց բանապան									21
21	Եղին անդ	20	6 ½ ժ. մ.	0	0	284	778	680·6	668·6	1120·1 ժ.
22	Եղին անդ	21	6 ½ ժ. մ.	0	0	267	778·5	671	1068·1	1109·4 ժ.
23	Եղին անդ	21	9½ ժ. մ.	0	0	279	778·5	668·7	1098	—
24	Եղին անդ	21	1½ ժ. մ.	0	0	285	777·2	668·4	1097	—
25	Եղին անդ	21	6 ½ ժ. մ.	0	0	279	776·1	667·3	1105·8	1176·6 ժ.
26	Եղին անդ	22	5½ ժ. մ.	0	0	244	773·5	665·5	1074·9	—
27	Եղին անդ	22	8 ½ ժ. մ.	0	0	263	773·3	666·1	1082·6	1107·6 ժ.
28	Եղին անդ	22	2 ½ ժ. մ.	0	0	265	774·8	667·6	1074·8	1112·9 ժ.
29	Եղին անդ	23	5 ½ ժ. մ.	0	0	211	777·1	677	655·6	1076·6 ժ.
30	Մատէն-Քէրիսի քաղաք աստի մը	23	5½ ժ. մ.	0	արեւ. 1	221	782	628·2	1602·7	14 ամերիկական բարձրութիւն Սից 10002 ժ.
31	Մատէն-Քէրիսի կամ	23	8½ ժ. մ.	0	Հիւս. 1	17·1	744·5	640·2	1439·7 1439·7	1420·7 ժ.
32	Շիրան	24	5½ հ. մ.	0	0	13·6	745·4	641·8	1420·7 1481·5	14291·8 ժ.
33	Եղին անդ	24	8½ հ. մ.	0	0	23·2	747·2	642·1	1431·5 1430·6 ժ.	
34	Հնիթ գիւղ	24	2½ ժ. մ.	1	արեւ. 1	267	758·4	652·5	1281·2 ժ.	
35	Միկրո-առեալաբուլ	25	5 ½ ժ. մ.	0	0	19·7	741·4	636·9	1467·9 ժ.	
36	Խիզան	25	12 ժ. մ.	1	արեւ. 2	25·5	752·2	646·7	1362·6 ժ.	
37	Միկրո-առեալաբուլ բնէ միջն աղքիրը	25	2 ժ. մ.	1	արեւ. 1	279	714·4	611	1861·5 ժ.	
38	Միկրո-առեալաբուլ շաղաքած մէջ եղին	25	2½ ժ. մ.	1	արեւ. 1	279	700·6	598·3	2052 ժ.	
39	Արքան	25	6½ ժ. մ.	0	0	20·9	728·9	625·5	(1641·9) 1633·2 ժ.	
40	Եղին անդ	26	5 ½ ժ. մ.	0	0	13·4	728	626·5	(1625·2)	
41	Թիգրիս և Արփիկի	26	7 ½ ժ. մ.	0	արեւ. 1	26·7	714	610·7	1867·1 ժ.	

¹ Տիգրիս Հայկ 18·4: — ² Խամարդ աղքիրը, Կենաց. 12·4: — ³ Ապահակէս անդամական շփթութիւն մը,